

ՀԱՆԴԷՍ ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ

ԵՏՄՈՆՏՈՅ ՏԷ ԱՄԻՉԻՍԻՏԱԼԱՑԻՈՅ Է

* * * Զորքն. — Թէպէտ և 'ի Կոստանդնուպօլիս հասնելէս առաջ գիտէի, որ հին գեղեցիկ ժամանակաց փայլուն զօրաց հետք ալ պիտի չգըտնեմ, սակայն այն ինչ հասած, մեծ հետաքրքրութեամբ զինուորները փնտրուեցի, իմ միշտ սիրելի առարկաներս: Բայց սակայն կարծածէս աւելի, իրաւանութիւնը ակնկալութենէն չարագոյն գտայ: Փոխանակ լայն, նկարագեղ և պատերազմական հանգերձից, գտայ սև և վայելչազարդ նշանազգեսաներ, կարմիր տաբատներ, կարծ պարեգօտիկներ, դռնապանի ժապաւէններ, դպրոցական փոքրօտօտիներ, և ամեն զլիտոց վերայ, Սուլթանէն սկըսեալ մինչև զինուորն, այն ողորմելի ֆէսը, որ բաց 'ի դժուծ և տղայական ըլլալէն, մանաւանդ յաղթամարմին տաճկաց զլիտոց գագաթանց վերայ, անհուն լուսադարութեանց և անզարիցաւոց պատճառ է: Տաճկական զօրքը՝ տաճկական բանակի մ'ալ գեղեցկութիւնը չունի, և ոչ իսկ եւրոպական բանակի մը գեղեցկութիւն. զինուորներն ինծի իսեղճ, ձանձրացեալ և աղտողի երևցան. կրնան կարծ ըլլալ, բայց սրտահաճոյ չեն: Եւ իրենց կրթութեան կողմանէ, այս բաւական է ինծի, որ կամրջի վրայ, ուր արգիլուած է ծիսելը, պահպանութեան զինուոր մը տեսայ, որ փոխանակ բղելի մը բերնէն սիկալը յափշտակեց. և թէ Բերայի ճամբան պտըտող տէրվիչներու մկկիթի մէջ, ուրիշ զինուոր մը, իմ առջև, երեք Եւ-

րոպացուց հասկըններու համար որ գըլխարկին պէտք էին հանել, երեքն ալ անզլխարկ ըրաւ բռնցիով մը: Եւ իմացայ, որ այսպիսի դիպուածոց մէջ եթէ ձայնդ բարձրացընես, զխուդ գալիքնեւրէն ամենէն աւելի թեթեւն՝ ցնցոտեաց պարկի մը պէս գրկուիլդ է և ձեռաց վրայ տարուիլդ առ գունդն պահապան զինուորաց: Անոր համար 'ի Կոստանդնուպօլիս մնալուս բոլոր ժամանակը, միշտ զինուորաց խորին յարգանք մը ցուցի: Եւ ուրիշ կողմանէ, իրենց կերպերուն վրայ ալ չզարմացայ, իմ աչքերովս տեսնելէն ետքը՝ թէ նշանազգեստ հազնելէն առաջ ինչ է այն ժողովուրդը: Տեսայ օր մը Սկիւտարի ճամբաներէն մէկէն հարիւրի չափ նոր ժողոված զօրաց անցնիլը, որ հաւանականաբար կու գային փոքր Ասիոյ խորէն. ինծի կարեկցութիւն և քստմանք ազգեցին. այնպէս երևցաւ թէ կը տեսնեմ Տեկի Հասանայ ելուզակները, որ կ'անցնէին 'ի Կոստանդնուպօլիս վեշտասներորդ դարուն վերջերը, երթալու մեռնելու Բէշթի վաշտին մէջ աւստրիական երկաթաձիգ ուժաց տակ: Կը տեսնեմ նաև այն անգեղեցայ դէմքերն, այն երկայն հերաց փունջերը, այն կիսամերկ և արտաքայի գծեալ մարմիններն, այն վայրենի զարդերն, և կը զգամ գազանաց փախարանին հոտը՝ որ ճամբուն մէջ թողուցին: Երբոր Պուլցարիոյ արիւնահեղութեանց առաջին լուրերը հասան, շուտ մ'անոնց մը տածեցի. — Պէտք են իմ Սկիւտարի բարեկամներս ըլլան, — ըսի իմ սրտիս մէջ: Սակայն այս մի միայն նկարագեղ պատ-

1 Տես Հա. ԼԸ. Պրակ Ա. էջ 17:

կերն է որ ինծի մնացած ըլլայ տանկա-
կան զինուորներէն, Պայազիտի, Սիւ-
լէյմանայ և Մէհէմմետի գեղեցիկ զի-
նուորութիւնք, որ զձեզ վայրկեան մը
կարենայի տեսնել, Ստամպուլի պարս-
պաց բարձրէն, Տաուուտ փաշայի դաշ-
տին վերայ շարուած: Ամեն անգամ որ
կ'անցնէի Ադրիանուպօլսոյ յաղթա-
կան դրան զիմացէն, այն գեղադիտակ
բանակները մտացս առջև կ'ելլէին լու-
սափայլ տեսեան մը պէս, և կը կե-
նայի առ վայր մի գգուուը նկատելու,
իբրև այն թէ վայրկեանէ վայրկեան պի-
տի երևայ թաղապետ փաշան՝ նուի-
րակ կայսերական գնդաց:

Եւ յերաւի, թաղապետ փաշան կը
քայլէր զօրաց գլուխը, եռաթուղեան,
նշանակ իրեն պատուոյն: Իր ետևէն, հե-
ռուէն կը տեսնուէր ամենապայծառ
շողողիւն մը: Ութ հազար պղնձեղէն
դրդալներ էին, վարսեայք ութ հազար
Եէնիչերեաց փակեղաց մէջ, որոնց մէ-
ջէն ծովու ձայից փետուրներ այնչև
կ'երերային և կը փայլատակէին գըն-
դապետաց զրահներ, որոնց ետևէն
կ'երթային զինուք և պարենիք բեռ-
նաբարձ ծառայից խումբ մը: Եէնիչե-
րեաց ետևէն կու գար ինքնակամ զի-
նուորաց և մանկլաւկաց պզտի բանակ
մը, կերպասեղէն հագած, երկաթեայ
վերտիք, ճաճանչագեղ սաղաւարտիք,
որոնց կ'ընկերէր երաժշտաց պար մը:
մանկլաւկաց ետևէն թնդանօթածիզ
գօրք, երկաթեայ շլթայիք միացած
թնդանօթներով և յետոյ ուրիշ պզտի
բանակ մ'աղայից, մանկլաւկաց, սե-
նեկապետաց, աւատական զինուորաց,
աշտանակեւրոց զրահաւորեայ և ցցու-
նազարդ երիվարաց վերայ: Եւ այս
միայն յառաջապահիկ գունդն էր: Պըն-
դափակ գուամարտակաց վերայ կը ծա-
ծանէին հաղարաւոր գոյներով գրօշ-
ներ, վէտ վէտ թուղեր, կը տատանէին
նիզակներ, սուրեր, ալեղներ, կա-
պարճներ, հրացաններ իրարու կը զար-
նուէին, որոնց մէջ հազիւ կը տես-
նուէին Գանտիոյ և Պարսկաստանի
պատերազմաց արևէն սևցած կերպա-

րաններ . և թմրկաց, սրնգաց, փողոց,
և հեծելոց թմրկաց անմիաբան հնչիւն-
ներն, երգեցողաց ձայնը՝ որ Ենիչե-
րեաց կ'ընկերէին, զրահից շաչիւնը,
շլթայից շառաչիւնը, Ալլահ աղաղակը,
կը խառնուէին ցընծայից և սարսափե-
լի բոմբիւնի մը մէջ, որ Տավուտ փաշայի
դաշտէն կը տարածուէր մինչև Ռսկեզ-
լեր միւս ափունքը:

Ո՛հ, նկարիչք և բնաստեղծք, որ
սիրողաբար պարապեցօք այն յափ-
տեան անհետ եղած՝ գեղեցիկ արևե-
լեան աշխարհին վերայ, օգնեցէք ինծի
Ստամպուլի հին պարիսպներէն լի բու-
վանդակ հանելու Գ Մէհէմմետի ա-
ռասպելական բանակը:

Յառաջապահ զօրքն անցաւ. ուրիշ
շողիւն մը կը յառաջէ: Սուլդանն է:
Ոչ, աստուածը թերևս տաճարէն դեռ
չէ ելած: Մտերիմ վզրուկին չքադիր-
ներն են: Սամուրենի հագած քառա-
սուն աղաներ են, թաւիչեայ տապճա-
կով և արծաթեայ երասանակով քա-
ռասուն ձիոց վերայ, որոնց ետևէն
կ'երթան չքեղաշուք մանկլաւկաց և
վարաւանքասպասուց բազմութիւն մը,
որ կը տանին ձեռքով ուրիշ քառասուն
նժոյգներ, ոսկեսար թամբեայք, լի
վահաններով, լախտերով, վաղակաւոր-
ներով:

Առաջ կու գան ուրիշ պար մը չքա-
դրաց: Դեռ Սուլդանը չէ: Տէրութեան
Դիւանատան անդամներն են, Պալա-
տան մեծամեծ փառաւորքն, մեծ գան-
ձապետը, որոնց կ'ընկերեն խումբ մ'ե-
րաժշտաց և գունդ մը թռչնոց թևերով
զարդարած ծիրանեգոյն գլխարկներով
ինքնակամ գլինուորներ, հագած մուշ-
տակ, մարմնագոյն սնդուս, ընձառիւծի
մորթ, հունգարացի գալփագներ, և
զինեայք կերպասով պատած և ծաղ-
կապսակ երկայն նիզակներով:

Շողջողուն ձիոց ուրիշ ալիք մ'Ադ-
րիանուպօլսոյ դռնէն կ'ելլէ: Դեռ Սուլ-
դանը չէ: Մեծ վզրուկին չքադիրքն են:
Նախ կու գայ բազմութիւն մը հեծեալ
հրացանակրաց, յառաջընթացից և ա-
ղայից երախտաւորաց մեծ իշխանին,

և յետոյ մեծ վզրուկին ուրիշ քա-
ռասուն աղաներ՝ եղեգնեայ հազար՝ և
երկու հարիւր նիզակաց անտառի մը
մէջ, զորոնք ունին՝ ի բռին հազար և եր-
կու հարիւր մանկկաւիկը, և մեծ վզ-
րուկին ուրիշ քառասուն մանկկաւիկը
նարնջազոյն հագած և զինեալք աղե-
ղամբք և ոսկեմանեալ կապարճիւք, և
ուրիշ երկու հարիւր պատանեակք՝
վեց գունով վեց գունդերու բաժնուած,
որոնց մէջէն ձիով կ'երթան կուսակալք
և ազգականք առաջին պաշտօնէին, և
տեւէն ունենալով ձիապատանից, պատե-
րազմողաց, գործակատարաց, ծա-
ռայից, մանկկաւկաց, ոսկեհուն հան-
դերձիւք աղայից և մետաքսահիւս
գործներով զբոյակակրաց ամբոխ մը.
և ՚ի վերջոյ Գեոհեան՝ պաշտօնեայն
ներքին գործոց, արդարութեան գոր-
ծադրող երկրտասան չավուշներու մէջ,
ունեւով զկնի մեծ վզրուկին գունդը:

Ուրիշ ամբոխ մը պարիսպներէն
զուրս կը թափի: Դեռ Սուլդանը չէ:
Չավուշներու, յառաջնթացներու,
գործակատարաց, բազմութիւն մ'է՝
չբեղալուք նշանազգեստներ հագած,
որոնք կ'ընկերեն օրէնագիտաց, մոլլա-
յից, միւսէրբիից, որոնց ետեւէն կ'եր-
թայ, բազէի, անգեղ, շահէնի և ցնոյ որ-
սոց մեծ որսորդը, ունենալով ետեւէն
կարգ մը հեծելոց՝ որոնք կը տանին թամ-
բից վերայ որսորդութեան վարժած ին-
ձեր, և թափօր մը բազէպանից, զինա-
կրաց, գահճաց, կ'զմաբխներու պահա-
պանաց, փողարաց խումբերու, տապ-
ճակով և ակամբք զարդարեալ շանց
երկամներու:

Ուրիշ բազմութիւն մ'ալ կ'երևայ:
Բազմախուռն հանդիսականքը յերկիր
կ'իյնան. Սուլդանն է: Դեռ Սուլդանը
չէ. չէ զլուխն, այլ բանակին սիրտն.
Քաջարտութեան և սուրբ բարկու-
թեան վառարանն, սուրբ տապանակն,
օսմանեանց յաղթական կառքը, որուն
չորս կողմը դիակաց կոյտերպիտի բար-
ձրանան և արեանց հեղեղներ պիտի
վազեն, Մարգարէի կանանչ զբօշը,
նշանն նշանաց, Ահմէտ Սուլդանին մըզ-

կիթէն վերուցած, որ արջու և առիւծի
մորթով ծածկուած տերվիշներու կա-
տաղի ամբոխի մը մէջ կը ծածանի,
վառվուռն զէմբով քարոզիչ շէյխերու
բողբակի մը մէջ, ուղտի մորթէ վեր-
արկունքով փաթթուած էմիրներու,
պայազատաց Մահմէտի կրկին խմբից
մէջ, պսակեալք կանանչ փակեղամբ,
որ ամենը մէկէն կը բարձրացընեն ըս-
պառնայից և մոլեգին աղաղակ մը կեց-
ցէի, մոնչմանց, աղօթից և երգոց:

Կ'ելլէ մարդկանց և ձիոց ուրիշ ե-
րեք մը: Դեռ Սուլդանը չէ: Չավուշնե-
րու գունդ մ'է, որ իրենց արծաթա-
զօծ գաւազանները կը շարժեն կուս-
տանդնուպոյտոյ դատաւորին և Ասիոյ և
Եւրոպիոյ մեծ դատաւորին ճամբայ
բանալու համար, որոնց ահագին փա-
կեղներն աշտարակաձև կը բարձրա-
նան բազմութեան վերայ. մտերիմ՝
վզրուկը և գայմագամ վզրուկն են, աստ-
ղազարդեալ արծաթով և ոսկի վեր-
ջաւորօք փակեղներով. բոլոր դիւանին
վզրուկներն են, որոնց դիմացը կը տա-
տանին հինայով ներկած թուղբ՝ կար-
միր և կապոյտ տիգաց ծայրը կա-
խուած. և ՚ի վերջոյ՝ բանակին դատա-
ւորներն և անսպառելի պատուադիր
գունդ մ'ընձառիւծի մորթ հագած և
սլաքօք զինեալ սպասաւորաց, և ման-
կկաւիկք և զինակիրք և պարենապահք:

Գունոց և փայլմանց ուրիշ շլացու-
ցիչ տեսիլ մը կ'իմացընէ ուրիշ շքա-
ղիր խումբ մը. վերլպպէս Սուլդանն
է: Դեռ Սուլդանը չէ: Մեծ վզրուկն է,
սամուրներն աստառով ձիրանեզոյն
պարեգօտ մը հագած. պողպատով և
ոսկուով ծածկեալ ձիու մը վերայ հե-
ծած, կարմիր թաւիչէ՝ հագուստով
ծառայից բազմութիւն մ'ետեւէն, բռ-
լորեալ ՚ի բարձրաստիճան պատուա-
ւորաց և Ենէիյէրեաց ընդհանուր զնդա-
պետաց ամբոխէ մը, որոնց մէջ Միւֆ-
դին սպիտակափառ կը փայլի, ինչպէս
կարապ մը սիրամարգաց երամի մը
մէջ, և ասոնց ետեւէն ոսկեհուն բաճ-
կնով տիգաւորներու մէջ, մահիկով
ցցունազարդ աղեղնաւորաց կրկնակ

կարգաց մէջ, պաշտօտան շքեղ վարաւանդասպանները, որոնք ձեռքով կը տանին արար, թիւրքմէն, պարսիկ, գարաման ձիերու խումբ մը, թաւիչնայ թամբիւք, գանգուրանման ծուպիք, ոսկեգօծ երասանալօք, դամասկացի դարդարեալ ասպանդակօք, վահաններով և յակինթով և զմրուխտով փայլակնանչոյլ զէնքերով, և 'ի վերջոյ՝ երկու նուիրական ուղտեր, յորոց մէկը կը կրէ զՂուրանը և միւսը քեապէի նշխար մը:

Մեծ վէզիրին շքագիրքն անցնելէն ետքը, փողոց և թմբկաց բազմաձայն երաժշտութիւն մը կը հնչէ, հանդիսաւ կանք կը փախչին, թնդանօթը կ'որուտայ, ռահվիրայից գունդ մը վաղակաւոր շարժելով կը խուժէ դռնէն դուրս, և ահաւասիկ նիզակաց, ցցունից, սուսերաց խիտ անտառի մը մէջ, ոսկեծամուկ և արծաթակուռ սաղաւարտից զօշոտիչ փայլման մը մէջ, կերպասեայ դրօշից ամպի մը տակ, ահա Սուլթանն Սուլթանաց, արքայն արքայից, բաշխողն թաղաց իշխանաց աշխարհի, յերկրի սառւերն Սատուծոյ, ինքնակալն և տէր միահեծան սպիտակ ծովուն և սեւա ծովուն, Բուսէլիոյ և Անատոլիոյ, Զիւլքարի գաւառին, Տիարպէքիբի, Քիւրտիստանի, Արարէճանի, Աճէմի, Եամի, Հալէպի, Եղիպտոսի, Մէքքէի, Մէտինէի, Երուսաղեմայ, Արարիոյ և Եէմէնի բոլոր նահանգաց, և բոլոր մէկալ գաւառաց զորս ստացեր են իրեն պանծալի նախորդքն և օգոստոսփառ նախնիքն, կամ իր փողփողուն և յաղթական սուրին աակ իրեն շքեղաշուք վեհափառութենէն նուաճած: Զոխաճեմ կ'անցնի հոյակապ և սարսափելի շքադիր հանդէսն, երբեմն երբեմն բանալով պզտի ճեղքուած մը. և այն առան խառն կը տեսնուին աստուծոյ փակեղան երեք մարգարտայեռ ցյունքներն, տօգոյն և ծանր դէմքը և ադամանգով շողողնի կուրծքը. յետոյ շրջանակը կը դոցուի, հեծելութիւնը կը հեռանայ, կը խոնարհին սպանալից վաղակաւորքը, ահաբեկեալ հան-

դիսականք ճակատնին կը բարձրացընեն, տեսիլը անբերելի իրաճ է:

Կայսերական շքադրաց ետեւէն կուգայ արքունի սպայից ամբոխ մը, յորոց մէկը զվսոյն վրայ կը տանի Սուլթանին ամօռակը, ուրիշ մը սուսերը, ուրիշ մ'ապարջն, ուրիշ մը լօզիկն, հինգերորդ մը սուրճի արծաթեղէն անօթները, վեցերորդ մը սուրճի ոսկեղէն անօթները. մանկաւակաց ուրիշ խումբեր կ'անցնին. սպիտակ ներքինեաց գունդը կ'անցի, կ'անցնին երեք հարիւր սենեկապաններ ձիաւոր, սպիտակափայլ պարեգօտներ հազած. կ'անցնին արծաթազօծ անուագ կանանոցին հարիւրկառքերն, ձգեալք 'ի ծաղկապսակ եղանց կամ թաւիչով թամբեալ ձիերէ, և երկու կողմերնին ունենալով սեւաներքինեաց լեգէտն մը. կ'անցնին երեք հարիւր կարգ ջուրոց, որոնք արքունեաց կահ կարասիքը և դանձը կը տանին, կ'անցնին ջրով բեռնաբարձ հազար ուղտեր, կ'անցնին հազար տաճիկ ուղտեր լի պարէնիւք. կ'անցնի բանակ մ'ականահատից, զինագործաց և զօրծառօրաց Ստամպոլի, որոնց կ'ընկերեն միմասաց և ձեռնածուաց խումբեր. և 'ի վերջոյ՝ կ'անցնի բոլոր պատերազմող զօրքը՝ Ենեիչերեաց գունդերը. դեղին սիլահատարները, ծիրանեգոյն ազագնները, կարմիր նշանօք իսկահաները, սպիտակ դրօշով օտարական հեծեալները, թնդանօթները՝ որ կը ժայթքեն կիճերու և կապարներու կըտորներ, երեք աշխարհաց աւատական զինուորութիւնքն, ինքնակալութեան յետին գաւառաց վայրենի ինքնակամ զինուորները. դրօշակաց ամպեր, ցցունից անտառներ, փակեղաց հեղեղներ, երկաթի հիւսեր, որ կ'երթան հոսելու Եւրոպայի վրայ իբրև Սատուծոյ անէծք մը, ծխաչուն շքարակուտով և դանկաց բուրգերով սիրուած ամպի մ'իրենց ետեւ ձգելով:

* * * Դատարկապարտոքիւն. — Թէպէտ և օրուան քանի մը ժամուան մէջ կոստանդնուպօլիս շատ գործօ.

նեայ երևայ, այլ իրապէս թերևս եւրոպայի ամենէն ծոյլ քաղաքն է: Ասոր համար թէ թուրքը թէ եւրոպացիք կրնան ձեռք ձեռքի տալ: Ամենքն ալ կ'ելլեն կարելի եղածին չափ ուշ: Նաև ամուրը, այն ժամու՛ն՝ յորում մեր քաղաքները մէկ ծայրէն մէկը ծայրի արդէն շարժման մէջ են, կոստանդնուպօլիս դեռ կը քնանայ: Դեռ արևը չբարձրացած, զժուարին է գանել բաց կրպակ մը և կարենալ ըմպել գաւաթ մը սուրճ: Պանդոկներ, պայտօնարաններ, վաճառանոցներ, դրամասեղաններ, ամենայն ինչ զուարթութեամբ կը խորդայ, և ոչ իսկ թընդանօթով կը ցնցի: Աւելցուր տներն, Տաճկաց ուրբաթն, Հրէից շաբաթն, քրիստոնէից կիւրակին, յոյն և հայ տօնացուցից անթիւ սուրբերն, զորոնք խղճիւ կը պահեն. բոլոր տօներ, որ թէպէտ և մասնական ըլլան, սակայն կը ստիպեն 'ի դատարկութիւն նաև ժողովրդեան այն մասն որ օտար է, և կրնաս ունենալ աշխատութեան գաղափար մը որ կոստանդնուպօլիս կրնայ ընել եօթն օրուան շրջանին մէջ: Պաշտօնատեղիք կան՝ որ իւրաքանչիւր շաբաթ միայն քսան և չորս ժամ կը բացուին: Ամեն օր մեծ քաղքին հինգ ժողովուրդներէն մէկն է որ ճամբան աստանդական կը թափառի, տօնական ըզգեստով, առանց ուրիշ մտածման բայց եթէ ժամանակն սպաննելու: Այս աբուեասին մէջ թուրքերն վարպետ են: Կարող են երկու խորհրէն գաւաթ մը սուրճը տեւել տալու մինչև կէս օր մը և գերեզմանատան մը նոճույ մը ոտքը անշարժ հինգ ժամ կենալ: Իրենց դատարկութիւնը ստուգիւ բացարձակ դատարկութիւնն է, մահուան պէս եղբայր քնոյ, ամենայն կարողութեանց խորին հանդիստ մը, ամենայն հոգոց ընդհատութիւն մը, բոլորովին անծանօթ եւրոպացուց եւութեան եղանակ մը: Չեն ուզեր և ոչ պտըտելու մտածմունքն ունենալ: Ի Ստամպուլ մասնաւոր շինած ճեմելիք չկան, և թէ ըլլային ալ, տաճիկը չէր երթար, վասն

զի յատկապէս երթալ սահմանեալ տեղ մը շարժմունք ընելու համար, իրեն տեսակ մ'աշխատութիւն կ'երևայ, կը մտնէ ինքն առաջին գերեզմանատեղին կամ կը բռնէ առաջին ճամբան որ իր առջևը կ'ելլէ, և կ'երթայ առանց առաջադրութեան ուր որ կը տանին զինքը իր ոտուրները, ուր որ կ'առաջնորդեն իրեն փողոցաց օձապըտոյտքը, ուր բազմութիւնը զինքը կը քարչէ: Քիչ անգամ ինքը տեղ մը կ'երթայ տեղ մը տեսնելու համար: Ստամպուլի Տաճիկներ կան՝ որ Գասըմ փաշայէն անդին երբեք չեն անցած, տաճիկ հարուստներ՝ որ Իշխանաց կղզիներէն՝ ուր բարեկամ մ'ունին և վոսփորէն՝ ուր դաստակերտ մ'ունին՝ բնաւ ամենևին անդբազոյն չեն յառաջացեր: Իրենց համար երկանկութեան ծայրը մարմնոյ և հոգւոյ դանդաղութեան մէջ կը կայանայ: Անոր համար մեծամեծ արուեստները՝ որոնք հոգ, քայլ և ճամբորդութիւն կ'ուզեն, կը թողուն անհանդարտ քրիստոնէից: և կ'ամփոփուին մանր աւետուրի, զոր կրնան նստելով կատարել, և զրեթէ աւելի աչքով քան մտքով: Աշխատութիւնը՝ որ մեր մէջը տիրապետողն է և կը կանոնէ կենաց բոլոր մէկալ զբաղմունքները, հօն ստորակարգեալ է՝ իբրև երկրորդական զբաղմունք մը՝ ամենայն դիւրութեանց և ամենայն հաճոյից: Հօս, հանգիստն ուրիշ բան չէ բայց ընդհատումն աշխատութեան. հօն աշխատութիւնը ուրիշ բան չէ՝ բայց ընդհատութիւն հանգստեան: Ինչ որ կ'ուզէ թող ըլլայ, նախ պէտք է քննալ, երազել, ծխել, այնչափ ժամեր. և յետոյ մնացած ժամանակները կեանքը հոգալու համար բան մ'ընել: Ժամանակը Տաճկաց համար բոլորովին տարբեր բան կը նշանակէ ինչ որ կը նշանակէ մեզի համար: Սր, ամիս, տարի զրամը իրենց համար եւրոպայի եղածէն հարիւրերորդ մասին միայն արժէքն ունի: Ամենէն քիչ ժամանակն, որ թուրք պաշտօնէի մը գործակատարը կը պահանջէ պարզ գործոյ մը որ և

է պատասխան մը տալու համար՝ քանի մը շարաթ է: Բան մը լմնցընելու մեծ փոյթը՝ զայն լմնցընելու հաճոյից համար, չեն գիտեր ինչ բան է: Բեռնակրէն դուրս, Ստամպոլի ճամբաներուն մէջ երբեք չի տեսնուիր զրաջեալ տաճիկ մը որ քայլը երազէ: Ամենքը նոյն կանոնաւոր շարժմամբ կը քալին, իբրև թէ ամենքը չափէին գնացքնին մի և նոյն թմբուկի մը ձայնով: Մեզի համար կեանքը հեղեղ մ'է որ կը խուճապէ: Իրենց համար ջուր մ'է որ կը քընանայ:

* * Գիշեր. — Կոստանդնուպոլիս ցորեկը Եւրոպայի ամենէն աւելի լուսափայլ քաղաքն է և գիշերը ամենէն նըսեմաստուերն: Քիչ լապտերներ, մէկը միւսէն մեծ հեռաւորութեամբ, գլխաւոր ճամբաներուն մէջ հազիւ մուխը կը կոտրեն. ուրիշները քարանձաւաց պէս խաւար են, և մէկը չկայ որ առանց ձեռքը լոյս մ'ունենայու համարձակի երթալ անոց մէջ: Անոր համար մուխն ինկնալուն պէս, քաղաքը անապատ կ'ըլլայ. ուրիշ բան չտեսնուիր բայց գիշերապահներ, շանց վոհմակներ, գաղտագնաց լչտիներ, պատանեաց քանի մը խումբ՝ որ կ'ելլէ ստորերկրեայ գարեջրոյ կրպակներէն, և խորհրդաւոր լապտերներ՝ որ կ'երևան և աներևոյթ կ'ըլլան՝ ասուպի պէս, հօս և հօն պողոտայից և գերեզմանատանց մէջ: Այն ատեն պէտք է նկատել զիոստանդնուպոլիս Բերայի և Կալադայի բարձր տեղերէն: Լուսաւորեալ անթիւ պատուհանիկները, նաւուց լապտերները, մակեղներ ցրլացմուքը և աստղերը, չորս մղոն հորիզոնի մը վրայ հրոյ կէտերու ահագին դողդոջում մը կը ձևացընեն, յորում կը խառնուին նաւահանգիստը, քաղաքը և երկինքը, և ամենայն ինչ հաստատութիւն կ'երևայ: Եւ երբոր երկինքն ամպամած է և պըզտի պայծառ միջոցի մը մէջ լուսինը կը փայլի, բոլորովին նսեմ Ստամպոլի վրայ, անտառաց և պարտիզաց սևագոյն բիծերէն վեր, կը տեսնուին կայ-

սերական սպիտակ մզկիթները, իբրև մարմարեայ գերեզմաններու շարք մը, և քաղաքը հսկայեց ժողովրդեան մը զամբարանի պատկեր կը ներկայացընէ: Բայց նաև անասող և անուստին գիշերի մէջ աւելի գեղեցիկ և աւելի մեծաշուք է, այն ժամուն՝ յորում բոլոր լոյսերը մարած են: Այն ատեն Պալատան Գլխէն մինչև Էյիւպի արուարձանը ուրիշ բան չի տեսնուիր բայց անհուն սեաւ բիծ մը, մեծաձիգ կիսանկար մը, յորում բլուրները լեւներ կը կարծուին, և անբաւ ծայրերը որ զանոնք կը պսակեն՝ անտառաց, բանակաց, աւերակաց, դղեկաց, ժայռից ցնորական երևոյթներ կ'առնուն, որ անբոց գաւառներու մէջ միտքը կը թափառեցընեն: Այս խաւարին զիշերներուն մէջ, գեղեցիկ է զՍտամպոլ նկատել բարձրութենէ մը և ինքզինքը թողուլ իրեն երևակայութեան, այն մեծ խաւարատեսիլ քաղաքին մէջ մտքով թափանցել. . . մեծվաճառատեղոյն լաանիստ անձուկ անցից մէջ պտտիլ, ամայի ընդարձակ գերեզմանատանց մէջ ձեմել, ստորերկրեայ մեծամեծ ջրհորոց անթիւ սեանց մէջ մոլորիլ, համարիլ փակուած ըլլալ Սիւլէյմանայ հսկայաձև մզկիթին մէջ, և երկիւղի և արհաւիրաց աղաղակօք հընչեցընել անոր երկու կողմի թևերն, մագերը փետելով և աղբըսելով զողորմութիւնն Աստուծոյ. և յետոյ յանկարծակի ձայնել. — Որպիսի սնոտիք իմ Սանդորոյ բարեկամիս պատշգամին վերայ եմ, և վարի սրահին մէջ Բերայի զուարթարարոյ սիրելի անձանց ընկերութեամբ՝ ինձի սիպարիական սեզան մը կը սպասէ:

* * Կեանքն՝ ի կուտանդնուպոլիս. — Իմ Սանդորոյ բարի բարեկամիս տունը ամեն իրիկուն շատ խալալացիք կը ժողովէին, փաստաբաններ, արհեստավարներ, բժիշկներ, վաճառականներ, որոնց հետ սիրատունչակ ժամեր անցուցի: Այն խօսակցութիւն մ'էր: Եթէ նեղագիր (stenografo) և.

ղած ըլլայի, ամեն իրիկուն կրնայի ամենազուարճ գիրք մը հանել: 'Բժիշկը՝ որ կանանոցի մ'այցելութիւն ըրած էր, նկարիչն՝ որ վոսփոր գնացեր էր փաշայի մը պատկերը քաշելու, փաստաբանն՝ որ ատենի մը մէջ դատ մը պաշտպաներ էր, բեռնակրաց գլուխն՝ որ խառնազգային սիրոյ մը կապը միացուցեր էր՝ իրենց դէպքերը կը պատմէին, և ամենայն պատմութիւն՝ արևելեան սովորութեանց շնորհալի ուրուագիծ մ'էր: Ամեն վայրկեան աւանդմէ նոր մը կը լսէինք: Մէկը կը հասնէր... — Իմացաբլուրը. վարուածիւնը, երեք ամիսէն ետքը, վերջապէս գործակատարաց թոյակը հատուցեր է և կալադա պղնձէ դրամներու հեղեղով մը յորդեր է: — Ուրիշ մը կը հասնէր և կը պատմէր, որ նա խազահ ատենին տաճիկ մը, բարկացած անպիտան փաստերէն՝ որով անպիտան գաղղիացի փաստաբան մը կը պաշտպանէր կորուսեալ դատ մը, բոլոր ունկնդրաց դիմաց այս գեղեցիկ յարգանքն իրեն ըրեր էր. — Սիրելի փաստաբան, 'ի զուր է որ այնչափ տաղնապիս բու փաստք իբրև այէկ ցուցնելու համար, է... — և բոլոր գիրերով Գամպրոնի խօսքն ըսեր էր, — որչափ որ ալ դարձնես և դարձմբձրկես, է միշտ... — և ուրիշ անգամ մ'ալ այն բառն ըսեր էր: Բնականաբար խօսակցութիւնը ինծի համար բոլորովին նոր աշխարհագրական ասպարիղի մը վրայ կ'երկըննար: Ինչ յաճախութեամբ որ մեր մէջը կը խօսուի Բարիլու, վեննայի, ձինէվրայի անձանց և իրաց վրայ, հօն կը խօսուէր Տփլիսու, Տրապիզոնի, Դեհրայի, Դամակոսի անձանց և իրաց վրայ, ուր մէկը բարեկամ մ'ունէր, ուրիշ մը գնացեր էր, երրորդ մը կ'ուզէր երթալ. ևս կ'իմանայի որ ուրիշ աշխարհի կեդրոնի մը մէջ եմ, և իմ չորս կողմն նոր հորիզոններ կը բացուէին: Եւ երբեմն ցաւով կը մտածէի այն օրուան վրայ՝ յորում իմ սովորական կենացս նեղ բոլորակին մէջ պիտի մտնէի: Ինչպէս

ալ պիտի կրնամ զիս յարմարցնել — ևս ինծի կ'ըսէի — այն սովորական խօսակցութեանց և այն սովորական զիպուածոց: Եւ այս զգացմունք մ'է որ կ'ունենան բոլոր կոստանդնուպոլոյ Եւրոպացիք: Ով որ այն կենօք ապրեր է, ուրիշ ամենը պէտք է իրեն տօգոյն և միաձև դայ: Ուրիշ ամեն Եւրոպայի քաղաքաց կեանքերէն աւելի թեթև, աւելի հեշտ և աւելի երիտասարդական կեանք մ'է: Այն հօն իբրև օտար երկրի մը մէջ բանակած ապրիլը, նորանշան և աննախատեսանելի դիպաց շարունակ յարորդութեան մը մէջ, կը լմննայ՝ աշխարհային իրաց անհաստատութեան և ճնշնութեան տեսակ մը զգացմունք ազգերովը, որ շատ կը նըմանի Տաճկաց ճակատագրական հաւատոց, և կու տայ բարդախնդիրներու տեսակ մ'անհոգ խաղաղութիւն: Այն ժողովրդեան բնաւորութիւնը՝ որ կ'ապրի, ինչպէս քերթող մ'ըսաւ, մահուան հետ տեսակ մը մտերիմ ընտանութեամբ, իբրև պանդխտութիւն մը զկեանքն համարելով, յորում ոչ ժամանակ կայ և ոչ կ'ուզէ միտքը յօգնեցնել երկար աշխատութեամբ 'ի զլուխ հանելու մեծամեծ նպատակներ, կ'ընտանենայ կամաց կամաց նաև եւրոպացւոյն, և զինքը կը զրդէ քիչ մը առօրեայ ապրիլը հոգալ, առանց շատ հետադռտելու իրեն ներսը, և ըստ կարելոյն յաշխարհի դիտողի պարզ և հանդարտ մասն ընելով: Այնչափ զանազան ժողովրդոց հետ վերաբերութիւն ունենալը, և քիչ մ'ամենուն կերպին համեմատ մտածել և խօսել պէտք ըլլալը, տեսակ մը թեթևութիւն կ'ընձևուէ հոգւոյն՝ որ իրեն իբրև վերաթեւ և կու տայ շատ զգացմունքներէ և գաղափարներէ վեր, որոնց մեք, մեր երկիրներուն մէջ, կ'ուզենք որ աշխարհ միաբանի, և կամ զայն ստանալու համար, կամ զայն չկարենանլու համար ստանալ կը վշտագնինք: Թող զայն, որ տաճկական ժողովրդեան ներկայութիւնը, հետաքրքրութեան և զընտորութեան շարունակ աւարկայ, ա.

մնն օրերու տեսարան մ'է, որ կը զուարթացընէ և կը խոտորեցընէ միտքը շատ մը մտածմունքներէ և շատ մը հոգեբէ: Եւ ասոր կ'օգնէ նաև քաղաքին ձևն՝ շատ աւելի քան ինչ որ մեր քաղաքները կրնան ընել, որոնց մէջ աչքը և մտածութիւնն գրեթէ միշտ իբրև բանտարկեալ է ճամբու մը մէջ կամ անձուկ շրջապատի մը մէջ. մինչդեռ հօն, ամեն միջոց, աչք և միտք պատրուակ մը կը գտնեն՝ որով ծիծաղկոտ անհուն հեռաւորութեանց կը խոյանան, եւ հուսկ յետոյ կենաց անպայման ազատութիւն մը կայ, զոր կուտան իրեն՝ սովորութեանց ամենամեծ զանազանութիւնը. հօն ամենայն ինչ կրնայ ըլլուիլ, բան մը չի զարմացըներ. ամենէն նորանշան բանին լուրը այն բարոյական ահազին անխիստանութեան մէջ հազիւ ելած՝ կը մեռնի. Եւրոպացիք կ'ապրին հօն իբրև հասարակապետութեանց դաշնակցութեան մը մէջ. հօն այն ազատութիւնը կը վայելեա՝ ինչ որ կրնաս վայելել մեծ աղքատի մը միջոց ո՞ր և է եւրոպական քաղաքի մը մէջ. է իբրև անդրաւական պարահանդէս մը կամ յաւիտենական դէր երեքշաբաթի մը: Ասոր համար, քան թէ գեղեցկութեանը, կոստանդնուպօլիս քաղաք մ'է, ուր չես կրնար ընակիլ ժամանակ մը, առանց յետոյ յիշելու զայն գրեթէ հայրենեաց սիրոյ հիւանդութեան զգացմամբ մը. ասոր համար Եւրոպացիք անձկանաք կը սիրեն զինքը և հօն խոր արմատներ կը դնեն. և յիրաւի է այս իմաստով զայն կոչելը Տաճկաց պէս « վիճուկն հազար տարիաւորաց », կամ բսել իրենց առակովը, թէ՛ ո՞վ որ թոփհանէի յուրէն խմեր է, — ալ զեղ լչկայ, — կենաց սիրահարեալ է:

* * * Խոսակցութիւն. — Խոսակցան դաղթականութիւնը կոստանդնուպօլիսոյ բազմութիւններէն մէկն է, այլ ոչ բարեբաղդներէն: Քիչ հարուստներունի, շատ ողորմելիներ, մասնաւորապէս հարաւային խոսակց գործաւորք՝

որ աշխատութիւն չեն գտներ, և պարբերական տապադրութեանց կողմանէ ամենէն աւելի խեղճութեամբ ներկայացած գաղթականութիւնն է, եթէ ներկայացած ալ է, վասն զի իրեն օրագիրքը ուրիշ բան չեն ընե՞ր բայց ծնանիլ և մեռնիլ: Երբոր ես հօն էի, կը սպասէին լէւանդիկոյի ելլելուն, և արդէն ելած էր ճաշակի թիւ մը, որ խմբագրողին ակադեմական տիտղոսները և առանձին արդիւնքը կ'իմացընէր, ամենքը մէկտեղ եօթմասաուն, առանց համեստութիւնը հաշուելու: Բերայի ճամբուն մէջ կիրակի առաւօտը պէտք է պլուրիլ, երբոր պատարաքի կ'երթան իտալական ընտանիք: Խոսակց բոլոր գաւառական բարբառներով խօսիլը կը լսես: Ես կը զուարճանայի, բայց ոչ միշտ: Երբեմն գրեթէ կը խղճայի՝ տեսնելով առանց հայրենեաց իմ այնքան քաղաքակիցքս, յորոց շատերը պէտք էին հօն ձգուած ըլլալ ո՞ գիտէ ինչ ցաւագին կամ նորօրինակ պատահարներէ. տեսնելով այն ծերերն, որ թերևս այլ բնաւ զիտալիա պիտի չտեսնէին. այն տըղայքը, որոնց այն անունը ուրիշ բան պիտի չգարթուցանէր բայց եթէ սիրասուն և հեռաւոր երկրի մը խառնակ պատկեր մը. այն աղիկներն՝ յորոց շատերը թերևս օտարազգեաց պիտի հարսնանային, և ընտանիքներ պիտի հաստատէին՝ յորս ուրիշ բան պիտի չմտար իտալական՝ բայց եթէ մօր անունը և յիշելիք: Գեղեցիկ ճեւղովուհիներ կը տեսնէի, որ կարծես Աբուասուլա պարտիզէն նոր իջած էին, Նէսպօլսեցի գեղանի դէմքեր, նորաձև գլուխներ, որոնց՝ ինձի կ'երևար թէ Բոյի սիւնազարդ սրահից և Միլա նու. Կալերիային տակ հազար անգամ հանդիպեր եմ կ'ուզէի վարդագոյն ժապաւէնով մը զանոնք ամենքը զոյգ զոյգ կապել, նաևու մը մէջ դնել և բերել յիտալիա, ժամուան մը մէջ տասնևհինգ հանգոյց ճամբայ ընելով: Իբրև հետաքրքրական բան, նաև կ'ուզէի բերել յիտալիա՝ իտալական լեզուին ճա.

չակ մը, որ գաղթականութեան մէջ
 ճնամ խտալացիք կը խօսին, և մանա-
 ւանդ երրորդ և չորրորդ սերնդեան խօ-
 սածը: Գրուսդայի ակադեմիան մը
 որ զանոնք լռէ, եւօրօրայ տեղիւ ան-
 կողին կ'իյնայ: Այն լեզուն՝ որ կը ձեւ-
 ցընեն խառնելով իրենց խալիբէնը
 բիէմոնդեցի զոնապան մը, լոմպար-
 տացի կառապան մը և ումանեօլ բեռ-
 նակիր մը, կարծեմ թէ այնչափ այլ-
 անդակ չլլար՝ ինչպէս Ռսկեղներ ա-
 փանց վրայ խօսուածն: Անհարազատ
 խտալերէն մ'է, խայտուտիկ եղած ու-
 րիչ նմանօրինակ անհարազատ չորս
 կամ հինգ լեզուներէ: Եւ զարմանա-
 լին այս է, որ անթիւ խժգժական
 խօսից մէջ, երբեմն երբեմն կը լսուին;
 անոնցմէ որ քիչ մը մտաց մշակու-
 թիւն ունին, ընտիր ոճեր և նշանաւոր
 բառեր, ինչպէս *puote, imperocchè, a
 ogni pié sospinto, havvi, puossi, Ծաղ-
 կաքարեց ընթերցուածոց յիշատակ-
 ներ, որովք մեր այն բարի հայրենակցաց
 շատերը, պարապ ժամանակնին, կը ջա-
 նան նորոգել ՚ի բերանին զյոսկանացի
 բարբառ երկնային (toscano parlar
 celeste):* Բայց համեմատութեամբ այ-
 լոց, ասոնք կրնան պարծիլ ինչպէս կ'ը-
 սէր Չէզարի, իբրև աղէկ խօսողք: Կան
 անոնցմէ որ ալ գրեթէ չեն հասկը-
 ցուիր: Օր մը հետս ընկերեց չեմ գիտեր
 ուր տասնուվեց կամ տասնևեօթը տա-
 րուան խտալացի պատանի մը, բարե-
 կամիմ մէկ բարեկամիս, ծնեալ ՚ի Բե-
 րա: Ճամբան խօսք բացի: Ինձի երև-
 ցաւ որ չէր ուզել խօսիլ: Կը պատաս-
 խանէր կիսահագագ, կրճատած բառե-
 րով, գլուխը վար ծռելով, և երեսը կար-
 մըրնալով, կը տեսնէի որ կը նեղուէր:
 — Բայց ինչ ունիս — իրեն հարցու-
 ցի: — Ունիմ — հառաչելով պատաս-
 խանց — որ շատ գէշ կը խօսիմ: —
 Շարունակելով խօսիլը, յիբաւի ան-
 դրադարձայ որ կը կակաղէր այլան-
 դակ, լի այլափոխիկ և անհասկանալի
 բառերով, շատ նման փոանկական լե-
 զու կոչուածին, որ ինչպէս գաղղիացի
 զուարթ արարոյ անձ մ'ըսաւ, կը կա-

յանայ խտալերէն, սպանեօլերէն, գաղ-
 ղիերէն, յունարէն բառերու և կանոն-
 ներու որոշեալ թուոյ մը մէջ, որ արա-
 գու թեմամբ մէկը միւսին ետեէն զուրս
 կը թափեն, ինչուան որ հասնի բառ
 մը՝ որ լսող անձը հասկընայ: Սակայն
 այս աշխատութիւնը, քիչ անգամ
 պէտք կ'ըլլայ ՚ի Բերա և ՚ի Կայաղա
 ընել, ուր իշխ մ'խտալերէն կը հասկը-
 նան և կը խօսին ամենքը, նաև Տա-
 ճիկը: Բայց լեզու է, եթէ կարելի է լե-
 զու անուանել, գրեթէ ընդհանուր
 խօսուած, և եթէ կրնայ ըսուիլ խօ-
 սուած: Հասարակաբար ամենէն աւել-
 լի գրելով գործածուած լեզուն գաղ-
 ղիերէնն է: Խտալական մատենագրու-
 թիւն հօն չկայ: Միայն կը յիշեմ որ
 օր մը, վաճառականներով լեցուն Կալա-
 զայի արճարանի մը մէջ, կէսը գաղղիե-
 րէն և կէսն իտալերէն գրուած առև-
 տրական օրագրի մը ծայրը, քսակա-
 տան լրոց տակ, ութ մեկամարձ տողեր
 գտայ, որ ղեփիլուէր, աստեղաց և հա-
 ռաչանաց վրայ կը խօսէին: Ո՛հ խեղճ
 բանաստեղծ: Ինձի երևեցաւ որ ղիւքն
 անձամբ կը տեսնեմ, վաճառուց դէգի
 մը տակ թաղուած, որ իր վերջին շուն-
 չը այն տողերով կը փչէր:

* * Թատրունք. —

* * Խոնակերոց. — Բիչ մ'ալ ու-
 ղելով տաճկական խոհարանը քննել
 իմ Բերայի բարեկամներէս զիս տա-
 նել տուի, յատուկ այս բանիս համար,
 պանդոկ մը, ուր որ և է արևելեան կե-
 րակուր կը գտնուէր, Պալատան ամե-
 նէն համզաճաշակ խորտիկներէն մինչ
 չև ըստ արաբացւոց պատրաստեալ ուղ-
 տի միսը և ըստ թիւրքմէնաց հանդեր-
 ձեալ ձիու միսը: Մանդրոց բարեկամս
 առաջին կերակուրէն մինչև պտուղը
 ըստ ամենայնի աճկական սեղան մը
 պատուիրեց, և ես խրախուսելով զիս
 գիտութեան համար մեռած շատ ե-
 րևելի մարդկանց մտածմամբ, առանց
 ձայն մը հանելու ամեն բանէն քիչ մը
 վար ղրկեցի: Գասն տեսակէն աւելի

մեզի հրամցուցին: Տաճիկը, ինչպէս արևելեան ուրիշ ժողովուրդք, ասոր մէջ քիչ մը մանկանց պէս են, փոխառնակ քիչ բանով կշտանալու, կ'ընտրեն շատերէն սակաւիկ մ'ուտել. երէկ չէ մէկալ օր հովիւք, որովհետև քաղաքացիք եղան, կարծես թէ կերակրոց պարզութիւնը կ'արհամարհեն իբրև գծծութիւն գեղջկաց: Ամենայն կերակրոց ճիշդ հաշիւ մը չեմ կրնար տալ, վասն զի շատերուն վրայ ուրիշ բան չմնաց մտքիս մէջ՝ բայց յուրան որոշ գաղափար մը: Կը յիշեմ՝ զքեւպաւսն, որ վառ 'ի վառ կրակի վրայ խորոված խոյի փոքրիկ կտորակներով շինուած է, շատ պղպեղով և շատ մետաղով համեմած, և կակուղ և պարարտ կրկին պարսիմատից վրայ ներկայացուցած, թեթև յանցանաց համար սահմանեալ կերակուր: Կը զգամ դեռ երբեմն փիլիալին համը, բրինձէ և ոչխարի մսէ շինած, որ է ամենայն կերակրոց առսնց որոյ ոչ (sine qua non), և մէկ խօսքով Տաճիկաց նուիրական կերակուրը, ինչպէս Նեապոլսեցւոց համար դոմաճը, Արաբներու համար գուշգուշը, և Սպանիացւոց համար բուրբերօն: Կը յիշեմ, և միայն այս է որ փափագանօք կը յիշեմ, ըզխօշալպը, որ սեղանէն ետքը դրգալով կը խմուի, չամիչով, խնձորով, շրորով կեռասով և ուրիշ պտղովք շինած, շատ չաքարով ջրոյ մէջ եփած, և մէկան հիւթով կամ վարդի և կիտրոնի ջրով համեմած: Յետոյ կային դառան և խոյի միսէ ուրիշ շատ կերակուրներ, մանր մանր կտրուած և այնչափ եւ փած՝ որ ալ գրեթէ համ չունէին. ձիթոյ մէջ լողացող ձկներ, որթոյ տերևի մէջ փաթթած բրինձէ գնդիկներ, դդմի բանդակ, պատրաստած մանրիկ աղցաններ, պտղի բանդակներ, քաղցրաւենիներ, ամեն տեսակ համեմատոր խոտերէ պատրաստուած թանք, պատճական դատաստանաղոց իւրաքանչիւր յօդուածոց ծայրը մէկ մը նըշանակելու չափ, կրկին յանցաւորաց համար: Ի վերջոյ անուշեղինաց մեծ պը-

նակ մը, արարացի ծաղագործի մը հրաշակերտ, որուն վրայ կար պզտի նաւ մը, քրմեռական առլուծակորիւն մը և արկղիկ մը շաքար իր վանդակայէն պատուհանիկներովը: Բովանդակելով զամենայն, ինձի երևցաւ թէ կրեղի դեղարան մը դատարկեցի մարմնոյս մէջ և տեսայ այն փոքր ճաշկերոյթներէն մէկը՝ զոր տղայք կը պատրաստեն զօսանաց համար, մանրեալ աղիւններով, ծեծած խոտով և ճգմած պտուղներով լի պնակք սեղան մը ծածկելով, որ հեռուէն գեղատեսիլ կ'երևան: Բոլոր այն պնակները չորսը կամ հինգը միանգամայն արագապէս կը հրամցընեն, և Տաճիկը կ'առնուն մէջէն մատուրներով, իրենց մէջ միայն դանակի և դրգալի սովորութիւն ըլլալով, և բաժակ մը միայն ամենուն կը ծառայէ, որուն մէջ շարունակաբար սպասուոր մ'անուշահոտ ջուր կը լեցընէ: Սակայն այսպէս չէին ընել այն Տաճիկները՝ որոնք պանդոկի մէջ մեզի մօտիկ կը ճաշէին: Իրենց յատուկ դիւրութիւնը սիրող Տաճիկներ էին, այնչափ որ մինչև իրենց հողաթափները սեղանին վրայ դրբը էին: Իւրաքանչիւրն իր պնակն ունէր, քալութեամբ պատառաքողներ կը գործածէին, և անդադար ըմպելիներ կը խմէին, Օրէնսդրին վրայ ծիծաղելով: Դիտեցի նաև՝ որ հացը չհամբուրեցին, ըստ սովորութեան բարի մահմետականաց, ուտել սկսելէն առաջ, և չէին ամբլանաց երբեմն երբեմն մեր շիշերուն վրայ անյազ սևեռել աչքերնին, թէպէտ և ըստ վճռոյ միւսֆղիին մեղք ըլլայ նաև գինւոյ շիշ մը վրայ աչք անկելը: Ուրիշ կողմանէ այս « հայրն ապականութեանց », որուն մէկ կաթիլն ալ բաւական է տաճիկին գլխոյն վրայ իջցընելու « բոլոր երկնից և երկրի հրեշտակաց անձքը », օր ըստ օրէ երթալով անոնց մէջ ջերմեռանդներ կը շահի, և կրնայ ըսուիլ՝ որ մարդկային պատկառանաց մնացորդ մ'է այն որ զիրենք կը բռնէ հրապարակաւ անոր յարգութիւն մատուցանելէն. և ես

կը կարծեմ՝ որ եթէ օր մը յանկարծակի թանձրահոծ խաւար մ'իջնէ կոստանդնուպօլսոյ վրայ, և ժամէ մը վերջը յեղակարծուց դառնայ արեգակն 'ի շողողել, շիջը բերաննին յիսուն հազար մարդ յանպատրաստից կը բռնուէին: . . .

* * * Մահմետ. — Կրօնից նկատմամբ, ես չէի կրնար, կոստանդնուպօլիս քաղաքը ժամանակս, այս մտածմունքը զլսէս հանել թէ՛ թէ որ չլուէր միւս զգիւնին ձայնը, ինչպէս կ'իմանայ քրիստոնեայ մը որ այս ժողովրդեան կրօնը իրենը չէ: Մղկիթաց բիւզանդական ճարտարապետութիւնը կրնայ զայնս քրիստոնեայ եկեղեցիներ երևցնել. իսլամական արտողութեան արտօքին նշան մը չի տեսնուիր. տաճիկ զինուորներ կ'ընկերեն ճամբան վերջին թոյակին. տգէտ քրիստոնեայ մը տարի մը կրնայ սպրիլ 'ի կոստանդնուպօլիս առանց իմանալու որ բազմութեան մեծագոյն մասին վրայ փոխանակ Գրիստոսի Մահմետ կ'իջնէ: Եւ այս մտածմունքը զիս միշտ 'ը տանէր պզտի էական զանազանութեանց մտածմանը, խոտոյ թելի մը, ինչպէս կ'ըսէին քրիստոնեայ էթովպացիք Մահմետի առաջին հետևողաց, որ կը բաժնէ երկու կրօնքը. և այն փոքր պատճառով՝ որուն համար Արարիտ իսլամութեան կը դառնար, փոխանակ քրիստոնէութեան, կամ թէ ոչ քրիստոնէութեան, անոր այնպէս սերտիւ խնամի կրօնքի մը, որ կամ արտաքսապէս անոր հետ խառնուելով և կամ մնալով ինչպէս որ է, արևելեան աշխարհքին վիճակը բոլորովին կրնար փոխել: Եւ այն պզտի պատճառն արաբացի գեղեցիկ երիտասարդի մը փափկասէր ընտելունն եզաւ, բարձրահասակ, սպիտակ, սևաչուի, ծանր ձայնով, հրաբորոք հոգևով, որ իր զգայաբանքը սանձելու զօրութիւնը չունենալով, փոխանակ իր ժողովրդեան վերայ տիրող մտութիւնը արմատաքի կը տրեւելու, գոհ եղաւ յօտելու զայն. փո.

խանակ ամուսնութեան միութիւնը հրատարակելու, ինչպէս հրատարակեց Աստուծոյ միութիւնը, ուրիշ բան չըրաւ բայց սեղմել անձկագոյն չըլանակի մը մէջ, նուիրագործեալ 'ի կրօնից, մարդուն հեշտութիւնը և ինքնասիրութիւնը: Յայտնի է՝ որ ինքը զօրաւորագոյն դիմակացութիւն մը պիտի ունենար յաղթելու, բայց անկարելի չի կրնար երևալ որ անոր յաղթէր, այն՝ որ յերկիր կործանեց, կռապարիշտ ժողովրդեան մը մէջ միոյն Աստուծոյ պաշտօնը հաստատելու համար՝ աւանդութեանց, աւերողապաշտութեանց, առանձնաշնորհութեանց, ամենայն տեսակ շահուց ահագին շինուած մը, 'ի դարուց հետեւնագոյնս կապելոց, և որ իրեն կրօնից վարդապետութեանց մէջ ընդունել տուաւ, (որուն համար սեռան հաւատացելոց միլիոններ), արքայութիւն մը, որուն առաջին ծանուցումն բարկութեան և այպանաց զգացում մը զարթոյց իր բոլոր ժողովրդեան մէջ: Այլ արաբացի գեղեցիկ երիտասարդը միաբանեցաւ իր զգայարանաց հետ և երկրիս կէսը կերպարանք փոխեց, վան զի ճշմարտիւ իրեն օրէնսգրութեան գըլէխաւոր կէտն բազմակնութիւնը եղաւ: . . . Առանց այս գձձութեան մէկ սեռին 'ի նպաստ միւսոյն, առանց օրինաւոր ընելու այս ահագին անիրաւութիւնը, որ մարդկային պարտուց համանգամայն կարգը կը շիթէ, որ հարստութիւնը կ'ապականէ, աղքատութիւնը կը ճնշէ, անգործութիւնը կը տածէ, ընտանիքը կը ջլատէ, թագաւորող ցեղից ծնողեան իրաւանց խառնակութիւնն առաջ բերելով՝ արքունիքները և Տէրութիւնքը վերիվայր կ'ընէ, որ վերջապէս անյալթելի պատուարի մը պէս հակառակ կը կենայ մուսուլմանեան ընկերութեան միութեանը ուրիշ հաւատոց ընկերութեանց հետ: . . .

* * * Բամազան. — Բամազանի ամսոյն մէջ կոստանդնուպօլիս գտնուելով ես, որ տաճկական տարւոյն իններորդ

ամիսն է, որուն մէջ կ'իյնայ մուսուլմանեան մեծ պահքը, ամեն իրիկուն կատակերգական տեսարան մը տեսայ, զոր կ'արժէ նկարագրել: Բոլոր մեծ պահոց ժամանակն արգիլուած է Տաճկաց ուտել, ըմպել և ծխել արեգական եւրէն մինչև մուսորը: Թետոյ գրեթէ ամենքն ալ բոլոր զիշերը կը զեղխին, բայց քանի որ արև կայ, գրեթէ ամենքն ալ կրօնական պատուիրանը կը յարգեն, և ոչ ոք կը յանդգնի հրապարակաւ հակառակ բան մ'ընել: Առաւօտ մը ես և իմ բարեկամս գնացինք այցելութիւն ընելու մեր մէկ ճանչուորին, որ Սուլթանին թիկնապահ էր, առանց կանխակալոյ կարծեաց սպայ մը, և գտանք զինքը կայտերական պալատան գետնաշարկ սենեկի մը մէջ, ձեռքը սուրճի գաւաթով: Ինչպէս — հարցուց իրեն Նունք — կը համարձակիս սուրճ խմել արևուն ելլելէն ետքը: — Սպան շարժեց ուները և պատասխանեց թէ կը ծիծաղէր Բամաղանի եւ ծոմապահոց վրայ: Բայց ճիշդ այն կէտին յանկարծակի դուռ մը բացուեցաւ, և ինքը գաւաթը ծածկելու համար այնպէս աբաղ շարժմունք մ'ըրաւ, որ կէսը ոտիցը վրայ թափեց: Ասկէ կը հասկըցուի որ ինչ խիստ ժուժկալութիւն պէտք են պահել այն ամենքը որ բոլոր օրը բաղմութեան աչքին առջև կը կենան, զոր օրինակ նաւաստիք: Անոնցմով զուարճանալու համար, պէտք է երթալ տեսնել զանոնք վալիտէ Սուլթանի կամըրջին վրայ, արեգական ծածկուեցէն քանի մը վայրկեան առաջ: Կեցողներ և թիավարողներ, ընդ մերձաւոր և ընդ հեռաւոր, չորս կողմը գրեթէ հազար մը կը տեսնուի: Ամենքն ալ յառաւօտէ ծոճեն, կը կատողին անօթութենէ, արդէն մակուկին մէջ պատրաստ ունին իրենց կերակրիկը, անդադար ալուրնին կը շրջեն արևէն կերակուրը՝ կերակուրէն արևը...: Արեգական ծածկուիլը կտրանօթի հարուած մը կ'իմացընէ: Ճար չկայ որ այն փափագելի վայրկեանէն առաջ, մէկը դէն Ի բերան հացի կտոր մը կամ չրոյ կաթիլ մը: Երբեմն

Ոսկեղջեր անկիւն մը, զմեզ տանող նաւաւարները զրդոեցինք ուտելու, բայց մեզի միշտ պատասխանեցին. — Ե՞՞ք, ե՞՞ք, ե՞՞ք, — երկիւղալից շարժմունքով մ'արևն ակնարկելով: Երբոր արեգակը կեսէն արեւի լերանց ետեւը ծածկուած է, կը սկսին իրենց հացերը ձեռքերնին առնուլ, և շոյափել զանոնք և հոտտով հեշտութեամբ: Երբոր ուրիշ բան չի տեսնուիր բայց նուրբ լուսնդէն աղեղ մը, այն ատեն բոլոր կեցողք և բոլոր թիավարողք, անոնք որ կ'ընդմիջեն զՈսկեղջիւր, անոնք որ կը սահին վոսփօրի վրայ, անոնք որ թի կը քայլեն Մարմարա ծովուն մէջ, անոնք որ կը հանգչին ափական ափանց հեռաւորագոյն ծոցերը, ամենքն ալ կը դառնան զէպ յարեմուստ, և անշարժ կը կենան հայեացքնին յարև, բերաննին բաց, հացերնին յօդս, աչքերնին ի ցնծութեան: Երբոր ալ ուրիշ բան չի տեսնուիր բայց հրեղէն կէտ մը, արդէն հազար հացերը՝ հազար բերանոց կը դաչին: Վերջապէս հրեղէն կէտը կը շիջանի, թնդանօթը կ'որոտայ, և նոյն վայրկեանին երեսունուերկու հազար ակուաներ հազար հացերէն հազար ահագին պատառներ կը փրըղնեն. բայց ինչ կ'ըսեմ հազար, ամեն տանց, սըրճարանաց, կապելայից մէջ, նոյն բանը կը հանդիպի նոյն կէտին. և քանի մը վայրկեան տաճկական քաղաքը ուրիշ բան չէ՛ բայց հարիւր հազար բերանոց հրէջ մ'որ անյաղ կ'ուտէ և կ'ըմպէ:

* * Հիւս Կուտուսիկուսայոյիս. — Բայց օսմանեան փառաց չընաղ ժամանակաց մէջ ինչ սիտի եղած ըլլար այն քաղաքը: Ես այս մտածմունքը չէի կըրնար զլլահես փարատել: Այն ատեն, յառազաստից բոլորովին սպիտակ վոսփօրոնէն չէր ամբառնար սեաւ ծխոյ ամպ մ'երկնից և ջրոց կապոյտը բժաւորելու: Մարմարա ծովուն նաւահանգրստին և ծոցից մէջ, քանդակեալ բարձր խեղք, արծաթեայ մահիկներով, ծիրանեգոյն դրօշներով, սկեղէն լապ-

տերօր՝ պատերազմական հինաուրց նաւուց մէջ, ճենովայի, վենետիկեցի և սպանիկ ցովհանաւուց ջախջախեալ և արիւնտետեալ կմախները կը լողային : Կամուրջներ չկային Ռակեղջեր վրայ . չքեղ նաւակներու անթիւ բազմութիւն մ'անդադար կը սահէին մէկ եզերքէն միւսը . որոնց մէջ հեռուէն դուրս կը ցատկէին պալատան սպիտականիշ նիւզակները, ոսկեծոպ ծիրանեզոյն դիպակէ ամպհովանեօք ծածկուած, և վարեալք 'ի կերպասագզեստ թիալաւրաց : Դեռ գեղ մ'էր Սկիւտար . ուրիշ բան չէին տեսնուեր կալադայէն անդին՝ բայց դաշտին մէջ ցիրկցան տուներ . Բերայի բլրոյն վրայ դեռ մեծ պալատ մ'ալ չէր ամբառնար գլուխը . քաղաքին երևոյթը նուազ մեծայուք էր քան ինչ որ է հիմա . բայց աւելի պարզապէս արևելեան էր : Գոյները սահմանող օրէնքը դեռ ուժի մէջ ըլլալով, տանց գոյներէն բնակչաց կրօնքը կը ճանչցուեր . ղեղին և կարմիր էր բոլոր Ստամպուլ, բաց 'ի հասարակաց և սրբազան շինուածներէն, որոնք ձեան պէս ճերմակ էին . բաց մոխրագոյն էին հայ թաղերն, մութ մոխրագոյն յոյն թաղերը, մանուշակագոյն հրէական թաղերը : Ընդհանուր էր ծաղկանց սէրը, ինչպէս 'ի Հոյանտա, և պարտէզները յակինթներու, կակաչներու և վարդից մեծ փունջեր կերակային : Բլրոց բարձրաւաճ բուստներու թիւնը նոր արուարձաններէն դեռ տակաւին աւրուած չըլլալով, անտառի մը մէջ քողածածկեալ քաղաքի մը պատկերը կ'ընծայէր կոստանդնուպոլիս : Ներսը միայն անձուկ փողոցներ կային . բայց սքանչելապէս նկարագեղ ամբոխ մը զայնս կը զարդարէր : Ուրիշ բան չէին տեսնուեր բայց փակեղներ, որ հսկայական և շքեղ երևոյթ մը կու տային արական բազմութեան : Ամենայն կանայք, բաց 'ի մօրէ սուլչանի, բոլորովին քողածածուկ ըլլալով և այնպիսի կերպով որ միայն այբերնին տեսնուին, առանձին, անանուն և խրթնածածուկ բազմութիւն մը կը ձևացընէին, որ բոլոր քաղաքին

ՊՐԱՅ Բ .

վրայ ազնուական դաղտնութիւն մը կը սփռէր : Ամենուն զգեստը խիստ օրէնք մը սահմանելով, դապ մարդկան, պատուոյ աստիճանք, պաշտօնք, հասակները պարեզօտից գոյներէն և փակեղաց ձեերէն կը զանազանուէին, իբրև թէ՛ ահագին արքունիք մ'եղած ըլլար կոստանդնուպոլիս : Դեռ « մարդուս միայն կառքը » ձին ըլլալով, հազարաւոր հեծեալներ կը պտըտէին փողոցաց մէջ, և բանակին ուղտուց և տաճիկ ուղտուց երկայնաձիգ շարերը՝ որ դէպ յամեն կողմքաղաքը կը կտրէին, իրեն ասիական հին մայրաքաղաքի մը վայրենի և մեծաշուք երևոյթը կու տային : Չբեալ յեղանց ոսկեգօծ արապաները, խտտորնակի կը հանդիպէին իւլէմայից կանաչ կտաւով պատած, Գատի ապէրներուն կարմիր կտաւով պատած կառքերուն, կերպասէ փոքր վարագոյրներով ամենաթեթեւ թալիզաններուն, երևակերպ նկարուք պաճուճեալ զահաւորակներուն : Ամեն երկրի ղերիներ, լեհաստանէն ցելթովպիս, դունդազունդ կ'անցնէին, իրենց պատերազմական դաշտաց վրայ հարեալ շղթայքը հնչեցընելով : Ալլըմբից, հրապարակաց, մկիթիժաց գաւթաց մէջ, փառազարդ ցնցոտի հագած զինուորաց խումբեր կը տեսնուէին, որ դեռ 'ի վեննա, 'ի Պելլիրատ, 'ի Հոռոդոս, 'ի Դամասկոս առեալ վիրաց սպիներ և կտրուած բազուկներ կը ցուցընէին : Որտաձայն և եռանդնաշարժիկ հարիւրաւոր հագներգուք կը պատմէին բարձրագլուխ Տաճկաց սկըմբից մէջ, զորաց շահատակութիւնքը՝ որ 'ի Ստամպուլէ եւ ամանայ հեռու կը պատերազմէին : Փաշայք, պէյք, աղայք, միւսէլլիք, պատուաւորաց և մեծամեծ տեսարց անբաւութիւն մը, թատրոնական պերճութեամբ մը հագուած, հետերնին ծառայից խումբեր, զամբոխ կը կտրէին, որ իրենց անցնելուն կը խոնարհէր, ինչպէս հունձք հողմոյ փչման տակ կ'անցնէին իշխանապանծ շքաղիւր ամբոխի մը բոլոր Եւրոպայի Տէրութեանց դեսպանք, եկեալք 'ի խնդրել զխաղաղու

թիւն կամ զգաշնակցութիւն. ասիրի-
կեան և ասիական արքայից ընծայիւք
ծանրորեունեալ կարաւանք կարգաւ
կ'անցնէին. խրոխտապանծ և խեռ սի-
ւահատարաց և իսփահից խումբեր, քսան
ժողովրդոց արեամբ արատաւորեալ վա-
ղակաւորքը կը քարշէին պողոտանե-
րուն մէջ, և պալատան յոյն և հունգա-
րացի դեղապանծ մանկլաւիկք, պզտի
թագաւորաց պէս հագած, բարձրա-
պարանոց կը ճեմէին պատուամատոյց
բազմութեան մէջ, որ իրեն իշխանին
անտղորմ հաճոյքը 'ի նոսա կը մեծարէր :
Հօս և հօն գրանց դիմաց ոստայից գա-
ւազանաց ախոյեան մը կը տեսնուէր .
Եէնիէրեաց պահապան գունդ մ'էր,
որ այն ատեն քաղաքին ներսը ոստիկա-
նութիւն կ'ընէր : Հրէաներ կը հանդի-
պէին՝ որ փողոտելոց մարմինը 'ի վոս-
փոր կը տանէին . ամեն առաւօտ գե-
տինը տարածուած դիակ մը Պալքը բա-
զարի մէջ կը գտնուէր, զլուխը աջ ան-
թին տակ, վճիռը կուրծքին վրայ և
քար մը վճռոյն վրայ . ճանապարհաց
մէջ կը տեսնուէին յազնուականաց
կախազան ելլողներ առաջին ճանկին
կամ առաջին դերանին վրայ՝ զոր տագ-
նապափոյթ դահիճը գտնոր էր . զիշերը
ոսքը կը զարնուէր տանջանաց սենե-
կէ մը ճամբուն մէջ տեղ ձգած թշուա-
ռացելոյ մը՝ ուր լախտով մը ոտքերը և
ձեռքերը ջաղխեր էին . խարդախու-
թեան մէջ բռնուած վաճառականներ
կը տեսնուէին միջօրէի արեգական տակ
մէկ ականջներնէն իրենց կրպակին դրա-
նը գամուած : Էւ դեռ այն օրէնքը չլլա-
լով, որ յետոյ թաղմանը չափազանց ա-
զատութիւնը ամբողջաց, կը տեսնուէին
փոսեր փորել և մեռելներ թաղել, օ-
րուան ամեն ժամուն, պարտիզայ մէջ,
ճանապարհաց մէջ, հրապարակաց մէջ,
տանց գոնկրուն առջևը : Խոյոց և դա-
ռանց մայելը գաւթաց մէջ կը լսուէին՝
զենլոց յողակէզ Ալլահի՛ ծննդոց և
թլփատութեանց համար : Մերթ ընդ
մերթ ներքինեաց գումարտակ մ'արշա-
ւակի կ'անցնէր զոչելով և սպառնալով,
պողոտայքը կ'անապատանային, դրա-

նեը կը փակուէին, պատահանք կը
դողուէին, ամբողջ թաղ մը մեռած կը
կարծուէր, և այն ատեն Մեծ իշխանին
գեղեցկուհիքը շար մը շողշողուն կա-
ռաց մէջ կ'անցնէին, անուշահոտու-
թեամբ և ծիծաղով օդը լեցընելով : Եր-
բեմն արքունեաց նշանաւոր անձ մը,
բազմախուռն փողոցէ մ'անցնելու ա-
տեն, յանկարծակի կ'այլադուներ տես-
նելով ողորմուկ երևութով վեց ժողո-
վրդականներ՝ որոնք խանութ մը կը
մտնէին . այն վեց ժողովրդականքն էին
սուլդանն, չորս սպայք, և դահիճ մը,
որ կրպակէ կրպակ կը պտտէին կշիռ-
ները ճշմարտելու համար : Մերթ ընդ
մերթ կոստանդնուպօլսոյ վիթխարի
մարմինը՝ հիւթալից և շերմնական
կեանքով մը կ'եռար : Գանձն'ակունքնե-
րով կը զեղցր, զինանոցներն՝ զէնքերով,
զինուորանոցք՝ զօրականներով, քեր-
վան սէրպէք ճանապարհորդներով . գե-
րեաց վաճառանոցը՝ զգեղեցկուհեաց, վա-
ճառական կանանց և մեծամեծ տեարց
մըջիւնոց մ'էր . զիտունը՝ մզկիթաց մեծ
զիւանաց մէջ կը խոնէին . անխոնջ
վզրուկք՝ պետութեան անբաւ տարե-
գիրքը սպաղաոյ սերնդոց կը պատրաս-
տէին . պալատէն թոշակաւորեալ բա-
նաստեղծի՝ բազանեաց մէջ կը ժողո-
վէին 'ի նուագել զպատարազմունս
և զտարփանս կայսերականս . կ'աշխա-
տէին պուլլար և հայ գործաւորաց
խումբեր Եզիպտոսի կրանիտէ և բա-
րոսի կիճէ կտորներով մզկիթներ բար-
ձրացնելու, մինչդեռ ծովէն Արշիպե-
պագոսի տաճարաց սիւները և ցամա-
քէն Բեշթի և Օֆէնի եկեղեցեաց ա-
ւարները կը հասնէին . նաւահանգստին
մէջ երեք հարիւր առագաստից տոր-
միւններ կը պատրաստուէին, որ Միջեր-
կրականին քոլոր ափանց վրայ արհա-
ւիրք պիտի տանէին . Ստամպուլի և Ա-
դրիանուպօլսոյ մէջ եօթն հազար բա-
զէպանք և եօթն հազար որսապետ ձիա-
ւորք կը սփռէին, և զինուորաց ապրս-
տամբութեանց, հեռաւոր պատերազ-
մաց, հրդեհից՝ որ գիշերուան մը մէջ
քսան հազար տուն մոխիր կը դարձը-

նէին պարապ միջոցաց մէջ, Ափրիկէի, Ասիոյ, Եւրոպայի բոլոր տէրութեանց հրամանակալաց առջևն երեսնօրեակ տօներ կը կատարէին: Այն ատեն յիմարութեան կը դառնար մուսուլմանեան եռանդան աւիւնը: Յանդիման Սուլդանին և արքունեաց, հարսանեաց այն ահագին արմաւենեաց մէջ, լի թըռչնոյք, պտղոյք և հայելոյք, որոնց անցք տարու համար տուններ և պատեր կը քանդէին. չաքարէ առիւծոց և յաւերժ հարսանց կարգաց մէջ, տարեալք յարծաթահունդի դիպակէ տապակով զարդարեալ ձիոց, արքայական ընծայից լերանց մէջ՝ Պետութեան ամեն կողմերէն և աշխարհիս ամեն արքունիքէն բերուած, հետզհետէ կը փոփոխէին Ենիիչերեաց կեղծ պատերազմները, տէրվիչներու մուշգին պարերը, ըրիտոնեայ բանտարկելոց արիւնքուշտ խառնուրդը, գուշգուշի տասն հազար պնակաց ժողովրդական ճաշկերոյթքը. փիզեր և ընձուղտներ կը գարգափէին Ձիարծակարանին մէջ. կ'արծրկէին բազմութեան մէջ արջեր և աղուէտներ հրալից փամփուշտներ պոչերնուն կապուած. այլարանական մնչկատակաց կը յաջորդէին խննել կաքաւք, այլանդակ դիմակաւորք, երեւակերպ թափօրք, վաղք, խորհրդական կառքեր, խաղք, կատակերգութիւնք, պարահանդէսք. առ փոքր փոքր հանդէսը կ'այլափոխէր, գիշերուան իջնելովը, խելացնոր խառնակութեան մը մէջ, և լուսով փայլատակեալ հինգ հարիւր մկկիթք անհուն հրեղէն պսակ մը կը ձևացընէին քաղաքին վրայ, որ Ասիոյ լերանց հովուաց և Պրոպանտոսի նաւորգաց կ'իմացընէր նոր Բաբելոնին շուայտութիւնքը: Այսպէս էր Ստամպուլ, զարհուրելի, զոգն և ապերասան սուլդանուհին, որուն համեմատութեամբ այսօրուան քաղաքը ուրիշ բան չէ՝ բայց եթէ ախոնդանտութեամբ հիւանդ պառաւացեալ դէսոյ մը:

զբաղած, շատ քննելու ժամանակ չունեցայ, ինչպէս իւրաքանչիւր ոք կրնայ հասկնալ, հայ, յոյն և հրեայ երեք ազգերը, որ բոյայից ժողովուրդը կը ձևացընեն. ուրիշ կողմանէ, խիստ երկայն քննութիւն, վասն զի թէ որ այն ժողովրդոց իւրաքանչիւրը քիչ շատ պահեր է յատուկ բնութիւնը, երեքին ալ արտաքին կեանքը տաճկական գունոյ իբրև քողարկութիւն մ'առեր է, որ ուրիշ կողմանէ հիմա եւրոպական քաղաքականութեան երանգին տակ երթալով կը կորսուի, ուստի երեքն ալ զբժուարին է առնուլ 'ի քննութիւն, ինչպէս շարժական և յարափոփոխ պատկեր մը: Մասնաւորաբար Հայք, « հագուով և հաւատով քրիստոնեայք, և ծնընդեամբ և մարմնով ափական մուսուլմանք », ոչ միայն դժուարին են ներքսպէս քննուելու, այլ նաև Տաճիկներէն աչրով զանազանուելու. վասն զի անոնց մէջէն այն մասն՝ որ դեռ եւրոպական զգեստ չէ առած, Տաճկաց պէս հագած է, բայց յամենափոքր տարբերութիւններէ. և զրեթէ ալ ամենին չգործածեր հին թաղիքէ մեծ գլխարկը որ քանի մը մասնական զոյներովն ազգին որոշիչ նշանն էր: Եւ 'ի կերպարանս ալ շատ չեն տարբերի 'ի Տաճկաց: Մեծաւ մասամբ բարձրահասակ, կորովի, մարմնեղ, սպիտակամորթ, գնացքով և կերպարով ծանր են, և իրենց բնութեան յատուկ երկու յատկութիւնքը դէմքերնուն վրայ կը ցուցընեն, համարձակ, զուարթ, հնարագէտ, հաստատուն հոգին, որուն համար զարմանալի կերպով վաճառականութեան յարմար են, և այն հազարտութիւնը, զոր այլք կ'ուզեն կոչել ծառայական կակղութիւն, որով յաշտեցան ամեն տեղ իրենց բոյն մը շինելու, 'ի Հունգարիոյ ցՁիւնաստան, և իրենք զիրենք ընդունելի ընել մասնաւորապէս 'ի Տաճկաց, որոց վատահոլութիւնը յիւքեանս յանկուցին, հլու հպատակներ և մեծարիչ բարեկամներ: Ոչ արտաքոյ ոչ 'ի ներքոյ պատերազմական և զիւցաղնական բան մը

* * * Հայք. — Գրեթէ միշտ Տաճկաց

չունին: Թեքեա 'ի հնումն ասիական երկրին մէջ ուսկից եկան այսպէս չէին, և արդարեւ կ'ըսուի որ հօն բնակող իրենց եղբարքը միշտ շատ տարբեր ըլլան. բայց անոնք որ այսր քան զվոսփոր փոխադրեցան, ստուգիւ հանդարտ և խոհեմ ժողովուրդ մ'է, համեստ 'ի կեանս, միայն իրենց տուրևառից ուշ դրած, և կոստանդնուպօսոյ մէկալ բոլոր ժողովրդոց մէջէն ամենէն աւելի անկեղծ կրօնականը կ'ըսուի: Տաճիկք կը կոչեն զանոնք ուղղաք պետութեան և փոռանկը կ'ըսեն թէ ամեն հայ հաշուարար կը ծնանի. այս երկու խօսքերը մեծագոյն մասամբ յարգեանց ստոյգ ելած են, որովհետև ճիշդ իրենց նիւթական ուժեղութեամբը և յաջողակ և սուր իմացականութեամբը, բայց 'ի ճարտարապետաց, ճարտարագործաց, բժշկաց, հանճարեղ և համբերատար արուեստագիտաց մեծ թիւէ մը, իրենք կը կազմեն 'ի կոստանդնուպօլիս բեռնակրաց և լուծայափոխից մեծագոյն մասը, բեռնակիրք՝ որ բեռներ կը տանին և լուծայափոխք՝ որ առասպելական գանձեր կը դիզեն: Սակայն 'ի սկզբան չիմանար մէկն՝ թէ 'ի կոստանդնուպօլիս հայ ժողովուրդ մը կայ, այնչափ տունկն առեր է, ինչպէս առակ է ըսելու, հողին գոյնն: Նոյն իսկ կանայք, որոնց պատճառաւ հայ տունը օտարին փակուած է, գրեթէ նոյնչափ խստութեամբ որչափ մուսուլմանաց, կը հագնին տաճիկահագ տարազն, և շատ փորձ աչք մը պէտք է՝ որ իրենց քաղաքացի մահմետական կանանց մէջ ճանչնայ զանոնք: Իրենք ալ մեծամասամբ սպիտակ և գիրուկ են, և արևելեան երեսաց արծուային գիծն ունին, մեծամեծ աչքեր և երկայն յօնք. շատերը հասակագեղ և տիկնունի կերպով, որ եթէ ազարօշով մը պսակեալ ըլլային, ամենագեղ չէլիսեր կը կարծուէին. և գրեթէ ամենքն ալ աշնուական և միանգամայն համեստ կերպարանքով, յորս եթէ բան մը կը պակսի, հոգւոյն լոյսն է՝ որ յոյն կնոջ դէմքին վրայ կը փայլի:

* * Յոյնք. — Որչափ որ դժուար է այցելոյ զհայեր ճանչնան, այնչափ ալ դիւրին է զյոյր ճանչնալը, նաև զբնատուն շնայելով. այնչափ ինքն Պետութեան մէկալ ուրիշ հպատակներէն բռնութեամբ և դէմքով տարբեր է, և զըլխաւորապէս տաճիկէն: Այս զանազանութեան իրաւունք տալու համար, պէտք է առնուլ 'ի պին տաճիկ մը և յոյն մը, որ սրճարանի մը կամ նաւու մը մէջ իրարու քով նստած ըլլան: Գրեթէ քիչ շատ նոյն հասակի և նոյն գասու են, և երկուքն ալ ըստ եւրոպացւոց հագած, և դէմքով ալ նման. կարելի չէ սխալիլ: Տաճիկն անշարժ է, և բոլոր իրեն գծագրութիւնն տեսակ մ'առանց մտածման անդորրութեան մէջ կը հանդչի, որ յագ կենդանւոյ դէմքին կը նմանի. կամ եթէ մտածմունք մը յայտնէ իր երեսը, կարծես թէ իր մարմնոյն պէս անշարժ մտածմունք մը պիտի ըլլայ: Մէկուն չնայիր, նշան չի տար իմանալու թէ իրեն կը նային. իր կեցուածքը կը ցուցնէ խորին անհոգութիւն մ'անոնց ամենուն և այն ամեն իրաց որ իր չորս կողմն են. և իր դէմքը գերուոյ հպատակեալ տրլխութեան և ինքնիշխանի մը ցուրտ ամբարտաւանութեան բան մը կը բացատրէ. խիստ, փակեալ, կամակոր ինչ մը, բաւական յուսահատոյցնել տալու ով որ առաջ նետուի զինքը համոզելու բանի մը կամ դիտաւորութենէ մը զինքը խլորտելու: Վերջապէս այն մարդկանց պատկերն ունի՝ որոնք բոլոր միաձոյն են, որոնց հետ կարծես թէ ուրիշ կերպով չապրուիր՝ բայց եթէ հնազանդելով անոնց կամ հրամայելով. և թէ որչափ ժամանակ ալ մէկտեղ ապրինք, պիտի չըլլայ երբեք որ կատարեալ ընտանութիւն մ'ունենանք: Ընդհակառակն յոյնը շատ աշնուական է, և աչաց և շրթանցը հազարաւոր սահուն խաղերով կը մերկանայ բոլոր մտքն անցածը. խստերախ երիվարի շարժամբք զլուր կը ցնցէ. իր դէմքը երիտասարդական գոռոզութիւն մը կը յայտնէ:

և երբեմն գրեթէ մանկական. եթէ կը տեսնէ որ իրեն կը նային, սիգապանծ դիրք մը կ'առնու. եթէ չեն նայիր, ինքն իրեն ցոյց կու տայ. միշտ կարծես թէ բան մը փափագի կամ երևակայէ. 'ի բոլոր անձնէն սրամտութիւն և ամբարտաւանութիւն կը շնչէ. և կ'ազգէ սիրելութիւն, թէպէտ և անզգամի մ'ալ կերպարանք ունենայ, և իրեն կու տաս ձեռքդ՝ եթէ քսակդ ալ չուզես յանձնել: Բաւական է այս երկու մարդիկը մօտ տեսնել, իմանալու որ մէկը միւսին խուժ մը, դուռոզ մը, բռնաբաթող մը, վայրագ մը պիտի երևայ. որ սա զինքը պիտի դատէ թեթեւ, խարդախ, չարամիտ, խառնակիչ. և թէ իրենց բոլոր հոգւոյն զօրութեամբը փոխադարձաբար զիրար պիտի արհաւմարհեն և ատեն, և պիտի չգտնեն համաձայն ապրելու ճամբան: Եոյն տարբերութիւնը կը տեսնուի յոյն և ուրիշ արևելեան կանանց մէջ:

* * * * * Հրեայք. —

* * * * * Բաղանիք. —

* * * * * Սերաւքերի ուշտարակն. — Այսպէս մտքուռք և պատրաստք 'ի տեսանել գատտոյս զգալով լաւագոյն բան չկայ բայց վերելակել այն քարեղէն տիտանին զիւրոյն վրայ, որ Սերասքերի աշտարակ կը կոչուի: Ես կարծեմ որ Սատանայ, թէ որ ուղէ փորձել զմէկն ուրիշ անգամ մ'երկրիս թագաւորութեանն ընծայմամբ, իր գործոյն ապահով է, իրեն զոհը այն ծայրին վրայ փոխադրելով: Աշտարակն, որ շինուած է Բ Մահմուտի իշխանութեան ժամանակ, Ստամպոլի ամենէն բարձր բլրոյն վրայ տնկուած է, պատերազմի պաշտօնէին լայնատարած գաւթին մէջ, 'ի կէտն՝ զոր Տաճիկը քաղաքին մէջը կը կոչեն: Մեծամասամբ Մարմարայի ձերմակ մարմարինէ շինուած է, վեցակուսի կանոնաւոր բաղմանկեան մը մակարդակին վրայ, կը ձգտի 'ի բարձունս խրոխտ և

թեթեւաթուփ, սեան մը պէս, Սիւլէյմանի մերձաւոր մզկիթին հսկայաբերձ մինարէններէն բաւական վերանցնելով: Վեր կ'երթըցուի չրջանակաւոր սանդղով մը, քառակուսի սակաւութիւ պատուհաններէ յլուսաւորեալ, յորոց կը տեսնուի, անցնելու ժամանակ, մերթ կալաղայ, մերթ Ստամպոլ, մերթ Ոսկեղջեր արուարձանքը. և դեռ չես հասած 'ի կէս բարձրութիւն, որ արդէն, աք մը տալով դէպ 'ի դուրսը, կարծես թէ ամպոց գաւառներու մէջ ես: Երբեմն ելլելու ատեն, զխուռ վրայ թեթեւ թնդիւն մը կը լսուի, և գրեթէ նոյն կէտին որուականի մ'անցնիլն և աներևոյթ ըլլալն, որ կարծես թէ բան մ'է որ կը գահաւիժի՝ քան թէ մարդ մը որ կ'իջնէ. և է պահապաններէն մէկն՝ որ գիշեր ցորեկ կը կենան աշտարակին ծայրը դիտելու, որ հաւանականաբար կասկածելի ծխոյ ամպ մը հորիզոնին հեռաւոր կէտի մը վրայ տեսեր է, և կ'իմացընէ Սերասքերիքին: Սանդղը գրեթէ երկու հարիւր աստիճան ունի, և տեսակ մը բոլորչի տամալեաց կը տանի, 'ի վերուստ ծածկուած և ապակով չորս կողմը պատած, յորում անդադար պահապան մը կը պտրտի, և այցելուաց սուրճ կը հրամայընէ: Առաջին անգամ որ մտնես այն խախանցիկ գառագեղին մէջ, որ կարծես թէ կախուած է ընդ երկին և ընդ երկիր, տեսնես բոլոր չորս կողմը այն անհուն դատարկ կապոյտը, լսես քամին որ կը մրմուռայ և ապակիքը կը հնչեցընէ և տախտակամամները կը ճորնչեցընէ, գողցես գլխոյ պտոյտէ կը բռնուիս և ետ կը կենաս չրջապատկերը տեսնելու: Բայց յարկին պատուհանին յեցած սանդղիկը տեսնելով, խրախոյսը կը դառնայ, գողցուին սրտի կ'ելլես, և կը փրցընես հիացման ազաղակ մը: Վսեմ վայրկեան մ'է: Իբրև շանթահարեալ կը մնաս: Բոլոր կոստանդնուպոլիս հօն է և կը բովանդակէ զամենայն հայեցուածոյ չրջածութեամբ մը. Ստամպոլի բոլոր բլուրներն և բոլոր

հովիտներն, 'ի դղեկէն Էօթն Աշտարակաց մինչև ցղերեղմանատունս Էյիւպի. բոլոր կալադա և Ռերա, իբրև թէ աչքն հօն ինկնարուողակի. բոլոր Սկիւտար, իբրև թէ հօն տակն ըլլար. երեք շարք քաղաքի, անտառաց, տորմըղաց, որ գիւթական երեք ափանց երկայնութեամբ արչաւատոյր կը փախչին, և գեղերու և պարտիզաց ուրիշ անծայրածիր գիծեր, որ երկիրներուն խորերը օձապտոյտ կը կորսուին. բոլոր Ոսկեղջիւրն անչարժ, ականակիտ և անթիւ նաւակօք խայտուտիկ եղած, որ լողացող մժղուկներ կը կարծուին. բոլոր Վոսփորն, որ երկու ափանց ամենէն յառաջացած բլուրներէն հօս և հօն փակուած կ'երևայ, և լիճերու յաջորդութեանց պատկեր մը կ'ընծայէ, և ամեն լիճ քաղաքէ մը պարփակեալ կ'երևայ, և ամենայն քաղաք պարտէզներով պսակազարդեալ է. Վոսփորէն անդին Սև ծովն որ երկնից հետ կը խառնուի. հակառակ կողմէն Մարմարա ծովն, Նիկովիդիոյ ծովն, իշխանաց կղզիքն՝ եւրոպական ափունքը և ասիական ափունքը գեղերով սպիտակացեալ: Մարմարայի ծովէն անդին Դարդանեանց նեղուցը, որ արծաթեայ նուրբ ժապաւինի մը պէս կը շղջողէ. անոր քան զԴարդանեանս՝ անորոշ սպիտակ պայծառութիւն մը, որ եզերան ծովն է, և մթին կորուծիւն մը՝ որ Տրովադայ ափունքն է. Սկիւտարէն անդին՝ Բիւթանիս և Ոլիմպոս. Ստամբուլն անդին՝ Թրակիոյ ալեձև և զեղնադոյն միայնութիւնքը. երկու ծովք, երկու նեղուցք, երկու աշխարհք, երեք ծովք, քսան քաղաքք, արծաթագօծ զմբեթաց և ոսկեղէն կոթողաց անբաւութիւն մը, դուռնոց և լուսոյ փառաւորութիւն մը, տարակուսել տալու չափ թէ արդեօք այն մեր միջրակին տեսարան մ'է՛ թէ Աստուծոյ ուրիշ աւելի սիրելագոյն աստեղ մը:

* * * Կոստանդնուպոլիս. — Եւ Սէրապէրի աշտարակին վրայ, ինչպէս նաև կալադային, ինչպէս հին կամրը.

յին վրայ, ինչպէս 'ի Սկիւտար, ես ինծի հարցուցի հարիւր անգամ. — Բայց ինչ կերպով կրցար Հոլանտայի սիրահարիւ: — Եւ ոչ միայն այն երկիրը, այլ Բարիզ, Մատրիտ, Սիվիլիա, ինծի մթին և մեղամաղձիկ քաղաքներ կ'երևային, որոնց մէջ ամիս մ'ալ չէի կրնար ապրիլ: Ետոյ իմ խեղճ նկարագրութեանց կը մտածէի և ցաւով կ'ըսէի ինծի. — Ա՛խ եղկեղի. քանի անգամ փճացուցի գեղեցիկ, փառաւոր, անհուն բառերը. և հիմա ինչ պիտի ըսես այս տեսարանիս: — Բայց արդէն ինծի կ'երևար որ կոստանդնուպոլսէն էջ մը պիտի չհանեմ: Եւ իմ Ռոսասգո բարեկամս կ'ըսէր ինծի. — Բայց ինչու համար չես փորձեր. — Եւ ես իրենկը պատասխանէի. — Բայց երբոր բան չունիմ ըսելու: — Եւ երբեմն, ո՞վ կը կարծէ, այն տեսարանը, քանի մը վայրկեան, այն և այլ ժամուց մէջ, տեսակ մը լուսով, ինծի դձուճ կ'երևար, և գրեթէ զարհուրանք կ'ազդակէի. — Ո՛հ, ո՞ր է իմ կոստանդնուպոլիս: — Ուրիշ անգամներ տխրութիւն մը զիս կը բռնէր մտածելով՝ որ մինչգեռ ես հօն էի այն անբաւութեան և այն գեղեցիկութեան զիմաց, իմ մայրս պզտի սենեկի մը մէջ էր, ուսից միայն ձանձրանալի գաւիթ մը և երկնից գիծ մը կը տեսնուէր. և ինծի յանցանք մը կ'երևար, և աչքիս մէկը կուտայի իմ պատուական պառաւիս թիւ անցնելու և 'ի Սուրբ Սոփիա տանելու ղիկքը: Սակայն օրը գրեթէ միշտ ուրախ և թեթև կ'անցնէր, ինչպէս արբեցութեան մը ժամը: Եւ եթէ երբեմն տխրութիւնն երևար, իմ բարեկամս և ես ապահով միջոց մ'ունէինք անկէ ազատելու: Կ'իջնէինք 'ի կալադա երկրի միջով կրկին նաւակաց մէջ, նաւամատոյց տեղւոյն ամենէն գունագոյնքը և ոսկեգօծքը, և կ'աղաղակէինք. — Էյիւպ. — և արդէն Ռակեղներ մէկտեղն էինք: Մեր թիպաբարքը կը կուռէին Մահմուտ, Պայազիտ, Իպրահիմ, Մուրատ, Իւրաքանչիւրը քսան տարի և երկու երկաթէ բազուկ ունէին, և

մրցամաք կը քաչէին՝ զրդուելով աղա-
դակօք և մանկանց պէս ծիծաղելով.
Երկինքը պարզ էր և ծովը թափան-
ցիկ. մենք զլուսնիս ետ դարձուցինք
աւելի երկայն ու մպով խմելու անուշա-
հոտութեամբ լցեալ օդն, և թողուցինք
առ ՚ի կախ ձեռքերէնս մէկն ՚ի ջուրն.
Երկու գայիգները կը թռչէին, աս-
դիէն անդիէն յաչաց կը փախչէին հո-
վանոցք, պալատք, պարտէզք, մշկիթք.
մեզի կ'երևար որ քամին զմեզ կը տա-
նի դիւթիչ աշխարհի մը մէջէն, անբա-
ցատրելի զգացում մը կ'իմանայինք ե-

րիտասարդ ըլլալնուս և Ստամպոլ ըլ-
լալնուս վրայ. Եունք կ'երգէր, ես վիկ-
տոր Հիւկոյի արևելեան պարերգու-
թիւնքը կ'արտասանէի, և կը տեսնէի
մերթ յաջ, մերթ ՚ի ձախ, մերթ մօտ,
մերթ հեռու սիրատարիկի երեսի մը
փայլակելը, պսակեալ սպիտակափառ
հերովք և լուսաւորեալ ամենաքաղցր
ժպիտով մը, որ կ'ըսէր. — Երջանիկ
եղիր, որդեակ. ես զքեզ կ'օրհնեմ և
եսուէդ կու գամ:

Կը շարունակուի .

ԶԱՆԱԶԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Թէյի քունաւոր արգասիքը. —
Յետ հիւանդաց վրայ բժշկական ման-
րադին զիտողութեանց և մարդակազ-
մական խուզարկութեանց, բժիշկն
Մորդըն կը ծանուցանէ հետեւեալ ընդ-
հանուր եզրակացութիւնքը:

Ա. Ինչպէս ամեն ազգու գեղորայց,
այսպէս նաև թէյին՝ կայ չափ մը օգ-
տակար և չափ մ'ալ վնասակար:

Բ. Չափաւոր կերպով առնելով զթէյն՝
է հաճոյական զրգոխի մը մտաց և մար-
մնոյ անփնաս ընդդիմազործութեամբ:
Նա կը պատճառէ սթափումն մտաց,
կը հանդարտեցընէ զբաղը և զյոգ-
նածութիւն մարմնոյ, և աշխատելու
կարողութիւն կու տայ:

Գ. Չափազանցօրէն առնելով՝ ամե-
նածանր և բազմաթիւ հիւանդութեանց
պատճառ կ'ըլլայ, ինչպէս են զլխացաւ,
պտոյտ գլխոյ, տաքութիւն, և կարմը-
րուկը մարմնոյ, բղզումն ականջաց, ապ-
շութիւն և այլայլութիւն մտաց, զողգո-
ղացումն, ինկածութիւն, երկիւղ ՚ի շա-
րէն, սպառումն մտաց և մարմնոյ և
հանդերձ չկամութեամբ ՚ի մտաւոր և
՚ի նիւթական աշխատութիւնս, և այլն:

Վերոյիշեալ երևոյթներն, ամենքն
ալ թէյին չափազանց քանակութեամբ
առնելէն յառաջ եկած են, լռելով
անմարտողութեան, ախտնդանտու-

թեան, փսխողութեան ախտերը: Թէյի
յաճախ գործածութիւնը՝ յառաջ կը
բերէ դարձեալ այս վերջի երեք հի-
ւանդութեանց երևոյթներն: Վերջա-
պէս այս չափազանցութիւնս ամենա-
ժանր փեսաներ կը պատճառէ ջղային
գրութեան:

Դ. Չափազանցօրէն խմելով զթէյն՝
ժամանակէ մը վերջը ամենաստուգիւ
անմարտողութիւն կը պատճառէ:

Ե. Մտաւորական հիւանդութիւնքն
անմիջապէս թէյէն յառաջ եկած ան-
մարտողութեան չեն վերաբերիր: Իրեն
վրայ ըրած փորձառութեան մը մէջ՝
Աք. կ'իմանայ անմարտողութենէ ծա-
գած բոլոր նեղութիւնքը, առանց ա-
մենեկն ջղային այլայլութեան նշանի մը:

Զ. Թէյը՝ կ'ուշացընէ գործարանաց
կերպափոխութիւնները, որով և կը
նուազեցընէ կերակրելու պիտոյքն: Կը
նուազեցընէ նմանապէս մէլի քանա-
կութիւնն:

Է. Թէյի չափազանց կիրառութեամբ
ըր՝ շատ հիւանդութիւններ կը պատա-
հին, առանց կասկած մը տալու թէ
թէյն է անոնց պատճառը. և շատ թէյ
խմող ժողովուրդք կը տեսնենք, որ կը
ներկայացընեն մեզի այս հիւանդու-
թեանց մեծազոյն մասն, որոնք զեղծ-
մունքէն կը ծաղին: